

նիս կարաւանին . կարաւանն գնացեր
է և դու անպատճաստ 'ի քուն ես :

Հետ վատին քիչնիստ . թէ չէ՝ քան
զքեզ ամէն աղէկի վատ կու դառնաս :
Աքեգակն որ քան զամենայն բարձր
է, փոքր մի ամպ 'ի դէմն կանդնի, բո-
լորն կուխաւարի :

Ի՞ո ընկերն քան զքեզ իմաստուն
ու լաւ պիտի, որ խելքդ և իմաս-
տութիւնդ աւելնայ :

Յանդէտ մարդոյն փախիր զինչ ըզ-
նետ . յոյս և ապաւէն իմաստունն
արա :

Աշխարհս սուտ է և աշխարհիս
բանն սուտ, և սուտ սրտի համար 'ի
սուտն մի փախթութիր :

Օ իմաստուն մարդ մի հարցուցին՝
թէ աշխարհս զինչ է . ասաց թէ աշ-
խարհս հող է և քամի, և խրտուիլակ
մի . ասեն թէ ընդէլը սիրեն մարդիկ
զաշխարհս, և ասէ . այնալիսիքն խուլ
են կամ համր կամ այսահար :

Ես որ ոչ գիտէ, և ասէ՝ ոչ գիտեմ,
ուսո՞ զնա . և է որ ոչ գիտէ և ասէ
գիտեմ, փախիր 'ի նմանէ . և է որ
գիտէ և ասէ՝ ոչ գիտեմ, ուսիր 'ի
նմանէ :

Ով որ զբարեկամի զբարի խրատն
ատէ, արժան է որ թշնամի 'ի վերայ
նորա խնտայ :

Ով մօտ լուսնակն նստի, երեսն նր-
ման լուսնի պայծառառանայ . ով մօտ
սե պուտուկն նստի, երեսն նման նր-
մա կուլինի :

Երեք բան Աստուած 'ի մարդոյն
խնդրէ . ան, ուղղափառ հաւատ . բ,
որբութիւն անձին . դ, ձշմարտու-
թիւն լեզուի :

Դատի տիմարն որպէս զանասուն,
և վարձք ոչ ընդունի :

Հարկեորին հարկիս տուր վասն
իւր հարկեացն . անհարկուն հարկիս
տուր վասն քո հարկեացդ :

ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱԶԴԱՑԻՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ո՞եր աղգին հին չեւագրաց վրայ համա-
սոպ ուղեկունիւն :

Ո՞եր Հայոց ազգին պատմութիւ-
նը կարդացողը՝ մեր նախնեաց բարե-
կարգ տէրութիւնն ու խելացի կա-
ռավարութիւնը տեսնելով՝ կ'ըսէ թէ
հարկաւ ասոնք գրաւոր օրէնք ու զա-
նազան ուրիշ գրքեր ունեցած պիտի
ըլլան որ այսչափ ժամանակ կարգով
կանոնով տէրութիւն քշեր են . վասն
զի անտեղի բան մը կ'երևնայ ըսելը
թէ Հայկայ, Արամայ, Պարոյրայ,
Տիգրանայ, Ա աղարշակայ, Արշակայ,
Արտաշիսի պէս իմաստուն և ուսում-
նասէր թագաւորաց ատենը բոլոր ա-
րուեստները . առաջ երթան Հայոց
մէջ, ու միայն կարդալ գրելը փուռ
բան մը սեպուած ըլլայ, անանկ որ և ոչ
մէկը պղտի գիրք մը շարադրելու ձեռք
զարնէ . նմանապէս Գողթան գաւա-
ռին բանաստեղծները, Ա բոյրայ պէս
իմաստուն մարդիկը քանի մը բանա-
ստեղծական գրքերով իրենց աշխոյժը
ցուցընելու ջանք ըրած չըլլան : Ա
խորհրդածութիւնը որչափ որ Ճմա-
րիտ է, այնչափ ալ ցաւալի բան է ան
գրքերէն մէկն ալչունենալիս : Ա այց
թէ ինչ եղան արդեօք որ հիմա ա-
նոնց հետքն ալ չերևնար, մէկ քանի
պատճառները պատմութենէն գի-
տենը, մնացածներուն վրայ ալ ընդ-
հանրապէս աս կրնանք ըսել արտա-
սուօք՝ թէ մեր ազգին վրայ որչափ
որ զանազան բռնութիւններ, հարըս-
տահարութիւններ ու հալածանքներ
եկեր են, գրեթէ բոլոր նոյն խեղչու-
թիւնները իրեն ձեռագիրներուն ալ
հանդիպեր են . շատը ձեռքէ ձեռք,
տնէ տուն, քաղքէ քաղաք, գաւառէ
գաւառ ասդիս անդին ձգուած են .

մեծ մասը աւերակներու տակը մնացած, շատը պահողներուն անհոգութենէն մքլած ու փտտած :

Ոմանք ալ, ինչպէս ինչուան հիմա ալ Հայաստանի մէջ տեղ տեղ կը դժուռուին, գիտեն թէ գիրք ու ձեռագիր ըսածդ աղէկ բան է. բայց վախնալով որ ըըլլայ թէ օր մը չէ նէ օր մը անորյարդը չգիտցողին ձեռքը իյնայ, կ'առնեն գրքերն ու եկեղեցիներու պատերուն մէջ կը դնեն կը ծեփեն : Աը կարդան ձեռագրաց յիշատակարսններուն մէջ թէ աս գիրքը աս եկեղեցիէն կամ աս վանքէն հեռացընողը Լայենի և Յուղայի անէծքը ժառանգէ, և ասոնց նման նզովքներ, ու ամենեին չեն մտածեր թէ յիշատակարանին միտքը ան չէ որ ան գիրքը նոյն եկեղեցին կամ վանքը փլչելէն ետքն ալ հոն մնայ փտտի կամ փձանայ . հապա քանի որ շէն է եկեղեցին՝ մէջինները գործածեն ու վայելեն ան ձեռագիրն ալ. ուստի անէծքըն ու նզովքը ան ձեռագիրը փձացընողներուն դէմէ, չէ թէ գործածողներուն : Լարձեն այսպիսի խեղձերը թէ գրքերը կորսընցընելով՝ գրքերուն պատիւ կ'ընեն :

Աս վնասները տգիտութենէ առաջեկած են . բայց ամէն մարդ ալ կընայ երեակայել թէ Արքալանայ, Աէնկթիմուրի, Դահմազգուլիի, Շահաբասայ պէս անողորմ մարդիկ, որ մեր նախնեաց արիւնովը մեր հայրենիքը լուալէն ետքը՝ մեծամեծ քաղաքներ աւրոշտըկեր ու հիմնայատակ կործաներ են, քանի քանի անգիւտ ձեռագիրներ և ուրիշ ցանկալի հընութիւններ կրակի տուեր են. անոր համար ալ է որ մեր հեղինակներուն յիշած զանազան գրքերուն ու գըրքատուններուն հիմա և ոչ հետքը կը տեսնուի :

1 Ստեփիանոս Ուռապելեան պատմագիրը կը պատմէ թէ իր ատենի եղած վանքերուն կրօնաւորները թշնամեաց անդադար հարստահարութիւններէն վախնալով, իրենց ունեցածը չունեցածը առին բաղաբերդ ըսուած ամուր բեր-

Գիտենք որ ինչպէս ամէն հին ազգաց՝ նոյնպէս Հայոց մէջ ալ պատմական գրքերուն շատը սրբազան բանի պէս կուատուններուն մէջ կը պահուէին . ուրիշ կողմանէ աս ալ գիտենք լոյրենացւոյն ու Ագաթանգեղոսի պատմածներէն թէ Ասորեստանեայց թագաւորը՝ Ախոս՝ իրմէ առաջ եղած քաջերուն յիշատակը բոլորսին Ծնջելու համար, որպէս զի իր անունն ու գործքերը միայն մնան՝ հրաման հանեց որ աս տեսակ գրքերը այրեն + տարակոյս չկայ որ մեր գրքերէն շատն ալ՝ որ Հայկազանց ըրած քաջութիւնները կը պատմէին՝ ան փորձանքին հասած են :

Դարձեալ, Արդար թագաւորը Արդեսիա կամ Աւահա քաղաքը շինելով՝ Հայաստանի մէջ որչափ գիրք որ ձեռքն ընկաւ՝ նոյն քաղաքին գիւանը դրաւ . երբոր ան քաղաքը թշնամեաց ձեռքն ընկաւ, ձեռագիրներն ալ ցիրու ու ցան եղան :

Դարձեալ, սուրբ հայրն մեր Կրիգոր Առաքաւորիչ, որ քրիստոնէութեան պայծառ լուսովը Հայաստանի մէջէն կուապաշտութեն խաւարը վերցուց, կուատուններուն հետ կուապաշտութեան վերաբերեալ ու քրիստոնէական սուրբ կրօնքին անվայելգրքերը մէկտեղ ժողվելով այրեց, որպէս զի նորահաւատ ժողովրդեան գայթակղութեանը պատճառ ըլլան . ան մեհենական գրքերուն հետ շատ պատմական ու բանաստեղծական գրքեր ալ այրած պիտի ըլլան :

Նգետասաններորդ դարուն վերջերը մեր ազգին մէջէն գրականութենէրը կամաց կամաց մարելով, քանի գնաց ձեռագիրներուն յարգն ալ պակսեցաւ : Աւս առաւել երբոր տպագրութեան գիւտն ալ սկսաւ մօնելու ծաղկիլ՝ Ասկան վարդապետին և

գին մէջը գրին . ասոնց մէջ խիստ շատ ձեռագիրներ ալ կային, կ'ըսէ, անանկ որ միայն աւետարանները տապէ հազարէն աւելի էին . թող ուրիշ գրքերը : Բայց երբոր թշնամիք բերգին ափրեցին . ձեռագիրներն ալ ցիր ու ցան եղան :

ուրիշներուն աշխատանքովը , ձեռագիրները չկարդացուելու գրքեր սեպուեցան , մանաւանդ երկաթագիր գրով եղածները . անանկ որ հին ձեռագրաց մագաղաթները հասարակ սեկի կամկաշիի տեղ այլ և այլ բաներու գործածողներ եղեր են , և ինչուան տղոց ձեռքը ձեռագիր մագաղաթները (թմբուկ շինած տեսնուեր են :

Ի՞այց քանի որ ազգային գրականութեան սէրը արթընցաւ , նախնեաց հայկաբանութիւնը նորոգուեցաւ , հնութեյարգը՝ ազնուութիւնը ձանց ցուեցաւ , ձեռագիրներն ալ յարդ առին : Ծեսան տգետ մարդիկ որ ձեռագրի վրայ համարում կը ցուցընեն գիտունները . ուստի կամ շահասիրութեամբ սուղ սուղ գիներ սկսան ուզել անոնց , և կամ՝ որ աւելի ողբալի է՝ սատանայական նախանձով մը փանցընելն ու կորսընցունելը աւելի յանձն առին քան թէ գիտուններուն ձեռքը անցընել : Այս ալ եղեր է որ (եթէ մարդ անունը կը վսյլէ այնպիսի գաղանին) ծածուկ տեղ մը երկու սնտուկ գտեր է , ու սակի կամ արծաթ գտայ ըսելով՝ ուրախութեամբ բանալին ետեւ , տեսեր է որ բոլորն ալ հին ձեռագիրներ են , մէկէն հրամայեր է որ գետը ձգեն ան անգին գանձը : Այսպիսի և ասոնց նման բիւրաւոր փորձանքներէ ազատած ձեռագիրներուն հաւաքմունքները հիմա կը գտնուին | ջմիածին , յարուսաղէմ , Ա ենետիկ , Ա եննա , Ա ուշ , Ա ուշ , Ա ոսքուայի | ազարեանց դպրոցը և ուրիշ տեղուանք , ու տըպագրութեամբ հետզէտէ ազգին մէջ կը տարածուին , որով ամէնքն ալ մասնակից կը լան ազգային բարեաց :

Ելքուայի այլ և այլ գրքատուններուն մէջ ալ մեր ձեռագիրներէն կը գտնուին . ինչպէս Փարիզութագաւական գրական գրքատունը , Հռոմ , Փեթրին , Ի իսպոնա , Յուուրին , Պոլոնիա , Փարմա , Ա ոտենա և ուրիշ քաղաքներ :

Ուրիշ տեղ ըսած ենք թէ | էնկ թիմուր բռնաւորը հայաստանի տիրելու ատեն որչափ որ ձեռագիր գրտեր է՝ ուրիշ երկիրներէ ալ գտածներուն հետ մէկտեղ տարեր բոլորն ալ Ամրղանդ իր թագաւորական քաղաքը աշտարակի մը մէջ լեցուցեր է , ու սաստիկ արգիլեր է որ ներս մարդ չկարենայ մտնել : Ա տոյդ չգիտցուիր թէ արգեօք հիմայ ալ կա՞ն հոն ան ձեռագիրները . տեղացիք կ'ըսեն թէ կան , բայց ներս մտնել չըլլար . իսկ եւրոպացի Ճանապարհորդներ որ Ամըրղանդ գնացեր են՝ այնպիսի աշտարակ կամ գուբ չեն տեսած հոն՝ կ'ըսէ Պալափի աշխարհագիրը : Ի՞այց զարմանալին աս է որ քանի մը տարի առաջ մեր ազգէն մէկը ան Ամրղանդի աշտարակը մտեր՝ ու ձեռագիրները տեսեր կարդացեր ու գուրս ելեր է կ'ըսեն . և պատմութիւնը աս է՝ մմոնղին բերնէն լսուած ու հաւատարիմ անձէ մը մեզի պատմուած :

Խաչատուր Հովհաննէսեան անունով Ասպահանցի հայը արևելք մեծ անուն ունի իբրև աշխարհատես ու լեզուագէտ մարդ . իրեն պատմած տեղեկութիւններուն մէջ այնպիսի կարգէ դուրս բաներ կան որ լսողին հաւալիքը չիգար , բայց որովհետեւ ամէն պատմածն ալ շինծու կամ աւասպելախսառն է ըսելը կամ կարծելը անտեղի բան է , մենք հոս իրեն Ամըրղանդ երթալուն պատմութիւնը համառօտենք : Իրաւ է որ աս պատմութեան ալ հաւատալու շատը դժուարութիւն կը քաշեն , բայց մենք իրմէ լսողին հաւատարմութեանը վրայ բոլորովին վստահ ըլլալով՝ հոս կը դընենք . մանաւանդ որ աս պատմութիւնը տպագրութեամբ ալ հրատարակուած է արգեն Փարիզ տափուած գաղղիարէն Եղիշէին ծանօթութեցը մէջ :

Պարսն Խաչատուրը իր հայրենի հայերէն լեզուն աղէկ գիտնալին զատ , Արաբիա , Պարսկաստան , Ասորեստան ու Աֆղանիստան ալ եր-

կայն ատեն կենալովը ան ազգերուն չէ թէ միայն լեզուն՝ հապա նաև իրենց մանր սովորութիւններն ալ սորվեր է ու ձիշդ կը ձեացընէ, ինչպէս իրենց շարժուածքը, քալելը, մէկմէկու բարե տալու կերպը։ Տասը տարի մը առաջ ասիկայ Հնդկաստան կ'անցնի, ու հոն Խնդղիական ընկերութեան ծառայութեանը մէջ կը մտնէ. ետքը Ճամթորդութեամբ կ'ել լէ կ'երթայ Ամրդանդ. անոր համար զգեստը փոխելով՝ տէրպիշի կամ չէ խի հագուստ կը հագնի, վզէն նուսխաներ՝ կը կախէ, կուրծքին վրայ գոհարներ, մատուցներն ալ փառաւոր մատանիներով կը զարդարէ։ Ճամթորդութեան ատենը գեղերու ու քաղաքներու մէջ ծանր ծանր քալելով, դուրանին մէջի աղօթքները բերնուց կը զրուցէր։

Խասպէս տարի մը Ճամթորդութիւնելով Ամրդանդ կը համնի, և տեղացոցմէ ու նաև հասարակ մարդիկներէն մեծ պատիւ կը գտնէ. աս բանէս սիրտ կ'առնէ պարոն Խաչատուրը, և Հնկթիմուրի ժողված ձեռագիրները տեսնելու հրաման կը խընդրէ։ Անկուն մէկալին հարցընելով կ'իմանայ թէ ան գրքերը բերդի մը մէջ պահուած են ու ժողովուրդը սաստիկ վրէժինդիր է որ ըըլլայ թէ մէկը առանց իշխաններուն առաջուց իմաց տալու ներս մտնէ. բայց աս հրամանն ալ առնելը շատ գժուար էր. վասն զի կ'ըսէին թէ անոր մէջ մտնողները կամ գացերներու մեռեր մնացեր են, և կամ խենթեցած գուրս ելեր են։ Պարոն Խաչատուրը շատ ջանաց որ իշխաններէն ներս մտնելու հրամանը առնէ, բայց անոնք իրեն խորհուրդ չէին տար՝ ըսելով թէ ան բերդին մէջ սոսկալի գոռում գոչում կը լսուի. հրեշտակներն ու սատանաները իրար անցած մեծ կոռույ մէջ են. հրեշտակները մեր սրբազան գըրքերուն պահպանութիւն կ'ընեն, կ'ը-

սեն, իսկ սատանաները անհաւատից գրքերուն։ Բայց աս ալ գիտցիր որ սատանաները հրեշտակներուն համեմատութեամբ խիստ շատ են, ուստի ընելիքդ դու գիտես։ Այս կողմանէ ամենեին մի վախէք, կ'ըսէ Խաչատուրը. ինչ կ'ըսէք. ես Անքքէյէն անանկնուսխաններ առեր եմ որ սատանաները ինծի մօտենալ ալ չեն կրնար, ուր մնաց խզդելը, Խխանները ասոր քաջարտութիւնն ու հաւատքը տեսնելով՝ հրամանը կուտան. ուստի քանի մը ծառայի հետ մեծ գժուարութեամբ կ'ելէ բերդը կ'երթայ։ Դրան դիմացը հասնելուն պէս՝ պահպանները բանլիքը ձեռքը կուտան, Այս որ Այստուած հետդ է՝ կրնաս գուները բանալ ու ներս մտնել, կ'ըսեն. մենք վախէրնէս մօտենալ ալ չենք կրնար. բայց մէկ ժամէ ետքը կուգանք, ով գիտէ մեռած պիտի գտնենք զեեզ թէ ողջ։

Խաչատուրը կը բանայ գուռը ու շատ գժուարութեամբ ներս կը մտնէ. մէյմալինչ տեսնէ. բիւրաւոր գրքեր զանազան մեծութեամբ, մէկմէկու վրայ խառնափնդոր գրած և կամ գետինը ձգձգած, բերդն ալ մութ տեղ մը՝ երկու պղտիկ լուսամտով։ Անսքանչելի գանձը պէտք եղածին պէս քննելու համար տարիներ պէտք էր կ'ըսէ. բայց եկունայէ որ խեղճը մէկ ժամ մը ատեն հազիւ ունի եղեր։ Դիրք մը տեսներ է որ մէկ ոտք թանձրութիւն, վեց ոտք երկայնութիւն ու չորս ոտք լայնութիւն ուներ կ'ըսէ. հաստ մագաղաթի վրայ գրուած է եղեր յունարէն հայու լեզուով, Ճակտին վրայ ալ աս իմաստով մակագիր մը կայ եղեր. Պատմութիւն նախնի դիշաղանց ամենան աղքաց շարագրեալ է գրաց մէկներէն Խնահպայ և Աքեսէ. Աընայի որ բոլոր գիրքը նոյն գրով ու նոյն լեզուով շարունակած է. ետքը կ'ուզէ ան գրքին տակը եղած ձեռագիրներն ալ գննել, բայց տեսեր է որ ըլլալու բան չէ, որովհետեւ փատած ու փոշի գարձած էին կ'ըսէ. Անդին կը

գառնայ՝ ձեռքը ուրիշ գիրք մը կ'առ-
նէ՝ ասորի գրով հայերէն. քիչ մը ան-
դին վրացերէն ձեռագիր մը, ու քովը
լողիչի լի արդանանց պատմութիւ-
նը : Այս տեսնէ նաև հայերէն աս-
տուածաշունչ մը ու արաբացւոց լե-
զուով շատ բանաստեղծութիւններ :
Ետքը քանի մը յունարէն գրքեր ալ
կը գտնէ, և անոնց մէջ նաև Արոգի-
նեսի գործքերը : Երբոր ասոնք դի-
տելու զբաղած է եղեր, դրսէն պո-
ռալու ձայն մը կը լսէ որ զինքը դուրս
կը կանչեն . ուստի ձեռքի եղած գիր-
քը կը գոցէ՝ դուրս կը վազէ, ու
“ Ը ուտ, ջուր բերէք որ լուացուիմ
կ'ըսէ, վասն զի անհաւատից գրքե-
րուն դպայ ..” : Պահապաններուն ալ
սիրտ կուտայ որ առանց վախի դու-
ռը գոցեն, վասն զի մէջի սատանանե-
րը փախուցի կ'ըսէ : Պարոն Խաչա-
տուրը քիչ մը ատեն ալ Ամրդանդ կե-
նալէն ետքը Դշեքսանդրիա կ'անցնի,
անկէ ալ Կոստանդնուպոլիս, և չոն
իր Ճամբորդութեան մէջ պատահած
հետաքրքրական դիպուածներուն
հետ աս բանս ալ կը պատմէ :

Ձեռագիրները անանկ սքանչելի
չնութիւններ ու յիշատակներ են
որ վրանին երկայն բարակ խօսին ու
շատ դիտողութիւններ ընելը կ'արժէ .
մենք աս անգամ աս պարզ տեղեկու-
թիւնով գոհ ըլլալով՝ ուրիշ անգամ
աւելի ճոխ ու ընդարձակ կը գրենք
նախնեաց գործածած թղթին, թանա-
քին, պատկերներուն, գրերու ձեւ-
րուն վրայ որ միայն յարգը չգիտցողին
դիմացը՝ փուձումուձ տեղեկութիւններ
կը սեպուին :

Գ. Զ.

Ազաշեմ զամնեսեան՝ խնայել յադապէն՝ ա-
նուն, և մի ցայն վայր խառնավար առնել զնա՝ զի
հարկ լիցի յզնիան այլ իմն ճարտարել բան՝ նդին
համանուն և համազօր .

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԿԵՐԴԱՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ .

Վարդուս չրբորդ հասակը, որ է ծերութիւ-

նը մարդուս կենաց չորրորդ ու վերջի
հասակն է . բայց խիստ քիչ մարդիկ
ծերութեան ու զառամութեան կը
հասնին . վասն զի ուրիշ պատճառնե-
րէ զատ՝ աս ալ կայ որ մարդս շատ
անգամ իրեն ախտերուն ու մոլու-
թեանցը չափ դնել չգիտեր, և չափա-
ւոր ու ժուժկալ կեանք անցընելու
անհոգ կ'ըլլայ, որով միայն կրնար մէ-
կը ծերութեան հասնիլ :

Իրաւ է որ ծերութիւնն ալ իրեն
նեղութիւնները ունի, բայց միշտ Աս-
տուծոյ առանձին մէկ պարդեն է . որ-
պէս զի թէ որ մէկը իրեն պատանե-
կութեանն ու երիտասարդութեանը
բարեքեր ժամանակները առանց պը-
տուղ մը քաղելու անցուցեր է, ծե-
րութեան ատենը՝ ըրած կորուստին
վրայ ցաւի : Իայց ափսոս որ շատ
մարդիկ աս անստոյգ ծերութեան ա-
պաւինած՝ օրերնին անպտուղ կ'անցը-
նեն, ոչ իրենց՝ ոչ ընտանեաց և ոչ
իրենց հայրենեացը օգուտ մը կ'ընեն,
ու ծերութեան ալ չեն հասնիր :

Վարդուս մարմինը ինչուան 35
կամ քառասներորդ տարին իր բար-
ձրութիւնն ու լայնութիւնը առած
լմընցած ըլլալով, անկէ ետև բոլոր
աձումը թանձրութեանը կուտայ :
Այս աւելորդ աձումը մարդոյս մար-
մնոյն տկարանալուն առջի աստիճանը
կը սեպուի . վասն զի անով մարմնոյն
անդամները ալ կանոնաւոր կերպով
ներսէն չեն մեծնար ու հաստատուիր,
հապա աւելորդ նիւթ մը կ'աւելնայ
մարմնոյն վրայ, ու զանիկայ կը ծան-
քացընէ, կ'ուռեցընէ : Ասկորները ա-
ւելի կը կարծրանան, կաշին կը ցամքի
ու կամաց կամաց կը կունչմըտի, մա-